

“ԾԱԳԻԿ ՊԱՏՍՈՒԹԵԱՆՑ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԱԾԻԱՐՅԻՆ” ԳՐԲԻՆ ՀԵՂԻՆԱԿԸ

Ճրանսերէն լեզուով գործեր արտադրող Հայ գրադէտները բաւական բազմաթիւ եղան պատմութեան ընթացքին եւ այս Հայ-Ֆրանսական մշակութային աշխատակցութիւնը կը շարունակուի մինչեւ ցարդ: Աւելորդ է անշուշտ յիշեցնել իբրեւ օրինակ՝ մեզի ժամանակակից ամենէն նշանաւոր Հայ գրադէտը որ երկու լեզուներուն ալ այնչափ վարպետութեամբ եւ արուեստով կը տիրէ որ իր տաղանդին եւ գործունէութեան յիսնամեայ յորէկանը տօնելու Համար մեծ հանդէս մը տեղի պիտի ունենայ Սորպոնի մէջ: Այսօր կը շատանանք ուսումնասիրելով առաջին Ֆրանսերէն գիրքը որ Հայու մը մտքին արդիւնքն է եղած:

« La Fleur des Histoires de la Terre d'Orient » composée par le Frère Hayton, de l'ordre de Prémonstré :

Այն ատեն, ԺԳ. դարուն վերջերը եւ ԺԴ.ին սկիզբներէն՝ հետաքրքրութիւն կը շարժէին Արեւելքի մասին գրուած գիրքերը: Ի մէջ այլոց կը յիշուի G. da Pian del Capineի Historia Mongalorum է, որ լատիներէն գրեց Թաթարներուն երկիրն ըրած ճամբորդութիւննէն հետք (1245էն 1247): Կրնայ նաև յիշուի Rubruquisի «Ճամապի» առ Լուզովիկոս Թ. Ճրանսայի թագաւորը, Թաթարաց ժող կատարած իր զննարկութեանը մասին: Իայց անոնցմէ շատ աւելի մեծ համբաւ վայելած է Վենետիկցի Մարքոյ Փոլոյի գործը որուն վերնագիրը, «Le Million», տարօրինակ և անըզուսածական կրնայ թուիլ մեզի: Թէեւ այն ժամանակը գրութեան շատերը « Trésor » (գանձ) կը կոչուէ-

ին: Թոքսանայի մէջ, Տանթէ իտալերէն ամենաընտիր գաւառաբարբառը կը յղկէր եւ գրական լեզու կը դարձնէր « vulgare illustre » անունով, մինչդեռ Մարքոյ Փոլոյ Ֆրանսերէն լեզուով կը թելադրէր իր գործը, որովհետեւ Ֆրանսերէնն արդէն հասուն լեզու մըն էր ամէն տեսակ գիտական գործի յարմար եւ ամբողջ ուսումնական աշխարհի համար հասկանալի: Ճրանսա տիեզերքի մտաւորական մայրաքաղաքն էր եւ քրիստոնէական վերջին գրաւուելիք կեդրոնական հաստատութիւնը՝ իրեն քաշելու վրայ էր, Պապութիւնը, որ Ալիքսէոն քաղաքը մէկ դար պիտի կենար՝ Կղեմէս Ե. Պապին ըսկրեսալ:

Արդ՝ Մարքոյ Փոլոյի գրքէն հինգ տարի ետք՝ Արեւելքի մասին կ'երեւայ նոր գիրք մը Թէ՛ աշխարհագրական եւ Թէ՛ աւելի՛ պատմական եւ դիւանագիտական. եւ այս գրքը քին հեղինակը ո՞վ է... Արեւելքի մէջ միայն բանի մը տարի կեցած ճամբորդ մը. ո՛չ, բո՛ւն Արեւելցի մը, Հայ մը, որ Թէ՛ իր արեւելեան ծագումով եւ Թէ՛ իր դիւանագիտական ասպարէզով երաշխիք կուտար իր մասնագիտութեան: Այս հեղինակը կը կրօնաւոր դարձած էր, Կիլիկիոյ թագաւորներուն ազգական էր եւ կը ներկայագուէր իբրեւ թագաւորին հետ միասին ամէն տեղ պտտած: Արդէն Հայերը մեծ հասարակութեամբ կը շարունակէին Ճրանսայի մէջ:

Le Frère Hayton, այսինքն Հեթում պատմիչ, Օշին իշխանին որդին էր, որ միշտ կոչուած պատգամ էր կրօնաւոր ըլլալու, թայց — ինչպէս շատ անգամ կը պատահի խղճամիտ մար-



## Պատկեր թիւ 1.

Հեթում իր գործը կը ներկայացնէ Կոնստն Ե. Պապին:  
(Ձեռագիր թիւ 1255)

դոց, — կը վարանէր երկու պարտականու-  
թիւններու միջեւ, — Աստուծո՞յ ժառանգութեան  
իր անձը պիտի նուիրէր թէ իր հայրենիքին  
հանդէպ ունեցած պարտականութիւնը պիտի

կատարէր, — որովհետեւ ան Կոնստնտինի  
էր եւ այն ժամանակը Կիլիկիա՝ թշնամիներէն  
չըջապատուած եւ անդադար յարձակումներու  
ենթարկուած՝ իր բոլոր սրբիներուն ուժին

պէտք ունէր: Ինքը կը գրէ թէ. « Վասն դժուարին անցից թագաւորութեանն Հայոց՝ անմարթ եղև ինձ թողուլ զթագաւորութիւն: » Իայց հպիւ հայաստան սկսաւ խաղաղութիւն վայելլ, ինքը կ'ըսուար ձեռնադրուեցաւ Կիպրոս, Պրէմոնտրացոց միաբանութեան մէջ (ordre de Prémonstré) :

Հեթում դէպի Արեւմուտք ճամբորդելով Կղեմէս քահանայապետին յարգանք մատուցանելու դնաց եւ Պապը իրեն պատուիրեց որ արեւելեան երկիրներու եւ իշխանութիւններու պատմութիւն մը գրէ: Ճրանասյի Փուաթիէ քաղաքին վանքը հաստատուելով, — կ'ըսուի նոյն իսկ որ վանքին արքայազն եղած է, — Հեթում իր պատմութիւնը Փրանսերէն բերանացի կը պատմէ Nicolas Falcon անունով վանականի մը որ Հեթումի բերնէն լսելուն պէս հետզհետէ գրի կ'առնէ՝ լատիներէն թարգմանելու նպատակով, որպէս զի քահանայապետին ներկայացնէ ( 1307 թուականին) :

Հետեւեալ ձեւով է որ Nicolas Falcon ք է ի յաւանջարանին մէջ մեղի կ'աւանդէ գրքին յօրինումը .

« Նոս կը սկսի Արեւելքի Պատմութեանց Մաղիկ դիրքը զոր յօրինեց Հայթօն եղբայրը, Կոռիկոսի իշխան, Հայաստանի թագաւորին ազգական, առաքեալ Կղեմէս Ե. որբազան քահանայապետին հրամանով, մեր Տիրոջ թուականի 1307 տարուան Օգոստոս ամսուն, Ճրանասյի թագաւորութեան Փուաթիէ քաղաքին մէջ :

«Այս դիրքը՝ ես Nicolas Falcon, նախ Քլերանսերէն օրինակեցի ինչպէս Հեթում եղբայրը բերնուց կ'ըսէր առանց նօթերու կամ օրինակի եւ Փրանսերէնէ լատիներէնի թարգմանեցի: Եւ այս դիրքը իր ձեռքը ունեցաւ Նորին Սրբութիւն քահանայապետը մեր Տիրոջ 1307 թուականի Օդոստոս ամսուն, փառք Աստուծոյ, Ամէն: »



Այս դրքէն քանի էր օրինակ մեզի հասեր են, ամենքն ալ սակայն նոյնը չեն, ինչպէս որ ետքը պիտի տեսնենք: Nicolas Falcon կ'ըսուարը՝ ըստ իր աւանդածին՝ անմիջապէս օրինակած է Փրանսերէն, քանի որ Հեթում Պատմիչին գործածած լեզուն այդ էր և յետոյ լատիներէնի թարգմանած է: Սակայն կը տեսնուի թէ Փրանսերէն բնագիրը լատիներէն թարգմա-

նութեան չափ եւ միեւնոյն ստեն տարածուեցաւ նոյնքան հռչակ վայելելով: Մէկ ու կէս կամ երկու դար ետքը՝ Սէն-Յ-Օմար քաղաքին Սէն Պերթէն վանքը քաշուած վանական մը՝ Jehan le Long անունով, անտեղեակ անշուշտ Փրանսերէն բնագրին, նորէն լատիներէնէն Փրանսերէնի կը թարգմանէ Հեթումի գործը եւ կը սկսի տարածել, ներփակելով զայն շարքի մը մէջ Արեւելքի վերաբերեալ գրութիւններու, որ են — Պատմութիւն Հայր Riculf Ի ուխտագնացութեան զոր կատարեց 1351ին, Ուխտագնացութիւն Odoric Foro Julii Ի (կատարուած 1330 թուականին), Ուսումնասիրութիւն Մ. Երկրին եւ Եգիպտոսի զոր գրած է Mgr. Guillaume de Boudeselle, Cathay Ի՝ նախնիքն Չինաստանի՝ աւազ ինանին գրած նամակները առ Բենեդիկտոս ԺԲ. Ս. քահանայապետն եւ այս վերջինին պատասխանները, Cathay Ի աւազ ինանին իշխանութիւնը, եւ, հարկաւ, Մարքոյ Փուլի գիրքը:

Այսպէս՝ նոր համբաւ կը վայելէ Trésor des Histoires de la Terre d'Orient գիրքը, որ կը տպուի զանազան վերնադիրներով ինչպէս զոր օրինակ հետեւեալը, L'histoire merveilleuse du grand Empereur de Tartarie nommé le grand Can : Իտալերէն թարգմանուեցաւ և անգլիերէն, մինչև որ վերջապէս գտնուեցաւ Վենետիկի Միխիթարեան հմուտ վարդապետ մը, Լ. Մկրտիչ Ազգերեան, որ 1842 թուականին զայն գրաքար հայերէնի վերածելով իր արժանաւոր տեղը դրաւ հայ մատենադրութեան մէջ:

Փարիզի Ազգային Մատենադարանը եօթը Փրանսերէն ձեռագիր ունի եւ երկու հաս լատիներէն:

Ճրանսերէն ձեռագիրներէն մէկ քանին շատ գեղեցիկ են: Մէկը — թիւ 1255 — կալիէ կազմով եւ ճարմանդներով պողտած է: ԺԵ. դարուն աւանջին կէսին օրինակուած է: Որոշ տարին կարելի չէ ըսել, որովհետեւ Փրանսացի օրինակողները սովորութիւն չունէին՝ ինչպէս Հայերն ու Յոյները՝ յիշատակարան գրելու: Ոճէն եւ գիրէն միայն կրնայ դուշակուել թուականը: Այս ձեռագիրը կը բովանդակէ նախ Հեթումի Պատմութիւնը որ մօտաւորապէս 150 էջ կը բունէ. անոր կը հետեւին «Աշխարհի Երկիրներուն Գիրքը» եւ Նիկողոս Ե. Պապէն չըլքե-

րական մը Թուրքերուն դէմ ուղղուած :

Այս վերջին գործը Ժէ. դարուն աւելցը-  
ւած է :

Շատ Թանկագին ձեռագիր մըն է ասիկա ,  
ինձամբով գրուած եւ մեծ արուեստով զարդար-  
ուած : Գործին շորս մասերէն իւրաքանչիւրին  
սկիզբը կը գտնուի մանրանկար մը որ այդ մա-  
սին ներթը կը յալանէ :

Այս մանրանկարները — փոքրիկ կապոյտ եւ  
ոսկիէ ջառակուսիներէ բաղկացած յատակով  
— շատ նուրբ եւ փափուկ գոյներով եւ գծադր-  
ութեամբ՝ յաշոյ արուեստի մը վկայ են :

Առաջինը կը ներկայացնէ Հեթումը, Պրե-  
մոնսարացի կրօնաւորի գլխատ հագած , որ՝  
զկէմէս Ե. Պապին առջև ծերադրած՝ Նորին  
Սրբութեան կը նուիրէ իր գործը (Պատկեր  
Թիւ 1) :

Երկրորդը կը պատկերացնէ Պարսից Թա-  
զաւոր Սուրովին խնջոյքը . երկու Թազաւոր  
կերակուր կը բերեն կայսրին եւ կայսրուհւոյն  
եւ Թազաժառանգին մէջոնդ՝ սեղանի առջև  
նստած՝ երկու երաժիշտներու նուազը մտիկ  
կ'ընէ (Պատկեր Թիւ 2) :

Երրորդը բարդ է . կը բովանդակէ ձինկիդ  
Խանի տեսիլքը (1) , անոր պատկուճը եւ Թա-  
թար հովուական կեանքէն տեսարան մը (Պտկ-  
թիւ 3) :

Չորրորդ մանրանկարը կորսուած է :

1) Մինչդեռ Թաթարաց եօթն ազգերը տա-  
կալին ցրուած էին եւ օտարմեքուս լուծին տակ ,  
ծերունի մը, ձինկիզ անուամով , երագի մէջ տե-  
սաւ ճերմակ ձիաւոր մը , սպիտակ ձիւ վրայ  
հեծած , որ իրեն ըսաւ թէ . «ձինկի՛զ, Աստու-  
ծոյ կարգին է որ վերակացու ըլլաս Մոզղմերու  
(Մօնկոյմերու) բոլոր ազգերուն եւ ազատես  
գանձով գերութեան» : Եօթն ազգերուն պետերը  
որանց ձինկիզ այս տեսիլքը պատմեց , զինքը  
յիմար կայքծեցին . բայց հետեւեալ զոչերը եօթն  
ալ միասին երագի մէջ տեսան ճոյն ճերմակ  
ձիաւորը որ իրենց պատուիրեց ձինկիզ իմախ  
հնազանդիլ եւ զինքը իբրեւ իրենց խան քանչ-  
նալ : (Արեւելեան հին պատմութեան անբիւ  
աստուածաւար երգմերէն մինչ և ասիկա .  
բայց այս ուսումնասիրութեան ճիւղէն չեմ ու-  
զեր հեռանայ) :

Իրբեւ նմուշ զարդագիր էջի մը՝ կը հրա-  
տարակենք թիւ 4 պատկերը , որ թէև ուրիշ  
գործի մը կը վերաբերի՝ սակայն նոյն ձեռագրէն  
հանուած է :

Թիւ 12201 ձեռագիրը — որ երեք գործ կը  
բովանդակէ , Հեթումի Պատմութիւնը , «Աշ -  
խարհի բոլոր երկիրներուն գիրքը» (լատինե-  
րէն) , «Լէնկ Թիմուրի պատմութիւնը» , — 130  
էջ կը նուիրէ Հեթումի Պատմութեան : Չե -  
ւապիւրը վերոյիշեալին հետ նոյն տիպարն ու-  
նի , բայց աւելի եւս Թանկագին է : Ասիկա ԺԴ .  
դարուն վերջին քառորդին ատենները ընդօրի-  
նակուած է : Գրեւեք թէ 1401ին , Philippe  
le Hardi դայն գնած է Յակոբ Ragondէն : Այս  
ձեռագիրը գեղարուեստի ամենաբարձր աստի-  
ճանին կը հասնի . գիրը միւսէն ալ աւել -  
լի որոշ եւ մաքուր է . մանրանկարները շատ  
նուրբ են եւ յատակը , որ ոսկի եւ կապոյտ քա-  
ռակուսիներէ բաղկացած է , պատկերին ամէն  
մէկ մանրամասնութիւնն ի վեր կը հանէ եւ  
գոյներուն փափուկութիւնն ու ներդաշնակութիւ-  
նը կը շեշտէ :

Ինչպէս թիւ 1255 ձեռագիրն մէջ — որ աս-  
կէ ներշնչուած է — մանրանկարները ամէն մէկ  
գլուխին սկիզբը գրուած են :


Առաջինը կը ներկայացնէ Հեթում , որ կը  
նուիրէ իր գիրքը Ս . Քահանայապետին (Պատ-  
կեր Թիւ 5) : Երկրորդը կը պատկերացնէ Սոս-  
րովի խնջոյքը . հոս երաժիշտները շորս հոյի  
են եւ զգեստները շատ տարբեր են (Պատկեր  
Թիւ 6) :

Երրորդը՝ ձինկիդ Խանի տեսիլքն է (Պատ-  
կեր Թիւ 7) :

Չորրորդ մանրանկարը , որ վերոյիշեալ  
ձեռագրին մէջ կը պակսի , մեղի կը ցուցնէ  
Հեթումը որ Սրբազան Քահանայապետին աղա-  
չանք կը մատուցանէ որպէս զի նոր խաչակրու-  
թիւն մը կազմակերպէ (Պատկեր Թիւ 8) :

Որպէս զի կարենաք երկու ձեռագիրները  
կատարելապէս բազդատել , կը հրատարակենք  
(Պատկեր 9) դարձուած էջ մը որ կը համա-  
պատասխանէ Թիւ 4 պատկերին :

Նոյն ձեռագրէն հանցեցիք նաեւ պարզ հե-  
տաքերութեան համար այն մանրանկարը որով  
կը սկսի Լէնկ Թիմուրի պատմութիւնը եւ որ կը



De Cesar auguste et Costantin le premier  
 empereur sur la mort. le premier chapit  
 le son de que dit fait de ceste pie  
**S**ur en leu manade l'empereur de  
 Rome Cesar Auguste tenoit  
 toute la signourie du monde  
 au temps de la natiuite nre signe  
 apres aduint que d'us tor le pers qui ot non  
 Costantin se tenela contre l'empereur de Rome  
 et se fist appeller empereur d'us. Costantin la  
 signourie de pers et de us. et d'armenie  
 et de galie. Et huit ceut son pouoir qui  
 cloua la croit de l'empereur de Rome et toutes

Պատկեր քի 2.  
 Պարսից քազարտը հարսովի խնջոյքը :  
 (Չնագիր քի 1255)

ցուցնէ թէ ինչպէս զարգանկարները կը պատկե-  
 բացներ ջազացի մը պաշարումը (Պատկեր  
 թիւ 10) :

Անյիշատակ չեմ կրնար ձգել ուրիշ ձեռա-

պեր մը, թիւ 2810, որ մանրանկարներով լի է :  
 Այս մանրանկարները, որ ղեղարուեստական  
 նոյն կատարելութեան չեն հասնիր, շատ տար-  
 բեր շեշտադրոյթի մը կը պատկանեն :

Այս գիրքը, որ ինը տարբեր գործեր կր բովանդակէ (ի մէջ այլոց Մարտոյ Փրօլոյնը), քիչ տեղ նուիրած է Հեթումի Պատմութեան, որ լիաւորաբար չէ: Օրինակուած է մասնաւորապէս 1400ին առեմները Jean sans Peur Պուրկոնեի զուգարն համար: Որովհետեւ նկարներէն մէկը կը ներկայացնէ կրօնաւոր մը որ գիրքը կը նը-  
 ւերէ զուգարն, կարծողներ եղած են թէ Հե-  
 թումն է այդ կրօնաւորը. ատիկա անկարելի է, վասնից այս զուգարն ծնած է Հեթումին վախ-  
 ճանեղէն շատ տարիներ ետքը:

Թիւ 886 ձեռագիր մըն ալ կայ որուն  
 ամէն մէկ էջը մանրանկար ունի, բայց այս  
 պատկերները գեղարուեստական արժէքէ զուրկ  
 են բոլորովին: Միւս ձեռագիրները պարզ են  
 եւ աւելորդ է որ մէկիկ մէկիկ գանոնք նկարա-  
 գրեմ \*):

\*\*

Այս գիրքը չորս մասի կը բաժնուի: Առա-  
 ջին մասը մեղի կը ներկայացնէ Արեւելքի տաս-  
 նեւչորս իշխանութիւններն ու Տողովորդները:

Երկրորդ մասին մէջ կը խօսուի այն կայս-  
 րերուն եւ թագաւորներուն վրայ որոնք ե -  
 րեւցած են Ասիոյ երկրին մէջ՝ Յիսուս Քրիս-  
 տոսի ծնունդէն ի վեր, եւ իրենց գործերուն  
 վրայ՝ դանազան սպգերու պատմութեանց հա-  
 մեմատ:

Երրորդ մասը Թաթարաց Պատմութիւնն է:  
 Եւ կը ցուցնէ թէ անոնք ինչպէս սկսած և  
 ինչպէս իշխանութեան տիրացած են եւ թէ քա-  
 նի պետութիւններէ բաղկացած է իրենց իշխա-  
 նութիւնը:

Իսկ չորրորդ մասը նախագիծ մըն է դէպի  
 Ս. Երկիրը կատարուելիք նոր Խաչակրութեան  
 մը եւ կը սահմանէ թէ ինչպէս պէտք է գործեն  
 եւ վարուին Խաչակիրները՝ սկիզբէն մինչև  
 վերջը՝ ըստ հեղինակին կարգադրութեան:

Առաջին մասին մէջ, չուն Հայաստանին  
 նուիրուած կտորը շատ կարճ է եւ կրնանք գար-

\*) Խորին շնորհակալութիւնս կը յայտնեմ  
 բանաստեղծ Արշակ Զօպանեանիմ որ ա՛յնչպի  
 բարեացակամ ընդունելութիւն շնորհած է դա-  
 ւախօսութեանս եւ անոր արժէքը շատ բարձրա-  
 ցուցած է մանրանկարներուն վերաբարձրու -  
 քեանս: Ծ.Ֆ.Փ.

մանալ նկատելով թէ Հեթում Պատմիչ, որ Հայ  
 է, աւելի երկար չի խօսեր Հայաստանի մասին  
 քան թէ գոր օրինակ վրաստանի: Ասոր պատ-  
 ճառն այն է որ Հեթում իր գործին այս մասի,  
 մէջ կը ներկայացնէ Ասիոյ տասնչորս պե -  
 տութիւնները եւ՝ դրական ոճին խիստ օրէնքին  
 հետեւելով՝ ամենուն ալ կը նուիրէ նոյն ընդար-  
 ձակութեամբ հատուած մը:

Ահաւասիկ Հայաստանի վերաբերեալ հաս-  
 ւածը, որուն հին Փրանսերէնով քնապիրք մէջ  
 պիտի բերեմ (հայերէն թարգմանութեան հետ՝  
 անոր ոճին մէկ նմուշը տալու համար.  
 Իսկ բոլոր միւս կտորներուն համար հայերէն  
 թարգմանութիւնս միայն պիտի գործածեմ:

« Au Royaume de Arménie sont quatre  
 royaumes; un seul seigneur en tient la seigneurie.  
 Le long de la Terre d'Arménie commence du  
 règne de Perse et s'étend par Occident jusques au  
 Royaume de Turquie. Le large d'Arménie devers  
 Occident commence de la cité merveilleuse qui est  
 appelée Porte de Fer, laquelle fist fermer le Roi  
 Alexandre pour les diverses nations de gens qui  
 habitent en Asie la Profonde lesquels il ne voulait  
 que passassent en Asie la Mineure sans comman-  
 dement et cette cité est fermée en un détroit de mer  
 Caspiez (sic) et touche la grande montagne de  
 Cocas (ou Coquas = Caucase). Le large du  
 Royaume d'Arménie de la dite cité s'étend jusques  
 au règne de Médie. Au royaume d'Arménie sont  
 plusieurs grandes cités riches et entre toutes Tauris  
 est la plus renommée. En la terre d'Arménie sont  
 grandes montagnes, larges planures et fleuves grands  
 et lacs d'eaux douces et salées où il y a grande  
 abondance de bons poissons. Les gens qui ha-  
 bitent la terre d'Arménie sont nommés à divers  
 noms selon les contrées qu'ils habitent et sont à  
 pied et à cheval bonnes gens d'armes. De cheval  
 et de vesture suivent la manière des Tartares, car  
 ils ont été longtemps sous leur sujétion (domina-  
 tion). Ils ont diverses lettres et les unes sont dites  
 armenaises, les autres arien (aloen).

En Arménie est le plus haut mont qui soit  
 au monde qui est nommé Ararat (Harath). Et  
 en la summité de celui mont arriva l'arche de Noë  
 après le déluge. Nul homme ne peut monter en



Comment les Tartars vindrent  
premierement a Seignidiane .i.  
A terre zla contee ou les dar  
tars demouroient premierement  
est entre la mer de Keltuan  
de ceste montaigne pudent  
de ces histories dit vaine la ou  
il fut merison de homes sumaine y quil  
trouua en celle contee demouroit piment  
les tartars si come homes le trouuoit y nauoient  
for ne for de lieu en lieu adient bestes au tou  
et estoient vilnoise ceus des autres ma. ne  
sur queles ils seruoient plusieurs nations de

Պատկեր քի 3.  
Հինկիզ եանի քրազը. (Չեռագիր քի 1255)

celle montagne par la grande abondance de la noif (neige) qui est d'hiver et d'été, mais tout à-dix en la summité appert une grande chose noire que l'on dit être l'arche de Noë, et en ce croient tous.»

«Հայաստանի թագաւորութեան մէջ չորս թագաւորութիւն կայ, յայց միակ իշխան մը իշխանութիւն ունի: Հայաստան աշխարհին երկայնութիւնը կը սկսի Պարսկաստանի թագա-

ւորութենէն եւ կը տարածուի դէպի Արեւմուտք մինչեւ Քուրքիոյ թաղաւորութիւնը: Հայաստանի լայնութիւնը դէպի Արեւմուտք կը սկսի ալեւ շքեղ քաղաքէն որ կ'անուանուի Երկաթ, Դրուզ, զոր զոցնէ տուաւ Աղէքսանդր թագաւոր՝ Ոորունկ Ասիա բնակող զանազան արգելաբուն համար, որ չէր ուզեր Փոքր Ասիա մտնեն առանց իր հրամանին, եւ այս քաղաքը Կաս - պից Ծովուն մէկ նեղուցին մէջ գոցուած է եւ կից է Կովկաս մեծ լեռին: Հայաստանի թագաւորութեան լայնութիւնը վերոյիշեալ քաղաքէն կ'երկարի մինչեւ Մարաց թաղաւորութիւնը: Հայաստանի թագաւորութեան մէջ կան բազմաթիւ մեծ եւ Տարուստ քաղաքներ, սսոնցմէ ամենէն համարաւորը Դարէքն է: Հայաստանի թագաւորութեանը մէջ կան բարձր լեռներ, լայն Նովիտեեր եւ մեծ քետեր եւ անուշ կամ աղի ջուրով լիճեր, համով ձկներու մեծ առատութեամբ: Հայաստան աշխարհին մէջ բնակող մարդիկը զանազան անուններ կը կրեն՝ իրենց բնակած գաւառներուն համեմատ, եւ՝ հետիոտն կամ հեծեալ՝ քաղ գինուոր են: Չիու եւ հագուստի նկատմամբ, թաթարներուն սովորութեան կը հետեւին, որովհետեւ երկայն ժամանակ անոնց իշխանութեան տակ մնացած են: Չանազան տեսակ զիր ունին, մէկ քա՛, արմենեան կ'ըլտուին, միւսները արիական (կամ այլոյէն): Հայաստանի մէջ կը գտնուի աշխարհի ամենաբարձր լեռը որ կը կոչուի Այրարատ. եւ այս լեռան գագաթին վրայ ի՛նչ Եոյի տապանը ջրհեղեղէն ետքը: Ոչ ոք կրնայ այս լեռն ի վեր իլեի՝ միւսին պատճառով որ ամառ ամառ կը մնայ հոն, բայց մինչեւ այսօր գագաթին վրայ կ'երեւայ մեծ եւ սեւ բան մը որ կ'ըլտուի թէ Եոյի տապանն է, եւ ամենքն ալ ստոր կը հաւատան:»

Տեսնենք հիմայ ի՛նչպէս Ձինաստանը կը նկարագրէ: Հատուածը միշտ կարճ է, բայց քանի մը տողով միայն ո՛րչափ տեղեկութիւն կուտայ. եւ եթէ մեծ զիծերով կը գոհանայ, հեղինակը պատկերին վրայ վարպետօրէն տեղական գոյն կը դնէ: Կարգալէ հետը զիտենք թէ ի՛նչպէս է Ձինաստան, ի՛նչ է Ձինացի մը, ո՛րչափ տարբեր է մեզմէ այս ազգը եւ ո՛րչափ յաւաջացած է իր մշակոյթը որմէ կարեւոր գիտեր պիտի փոխ առնենք:


«Ձինաստան երկիրը կը համարուի աշխարհիս ամենէն ազնիւ եւ հարուստ թագաւորութիւնը: Ա՛յնքան կղզիներ կան ծովուն երեսը որ թիւը չենք կրնար ստուգել գիտնալ: Այդ երկրին մէջ բնակող մարդիկը Ձինացի կը կոչուին եւ մէկերնին կը գտնուին բազմաթիւ էրիկ մարդիկ եւ կնիկ մարդիկ՝ շատ գեղեցիկ, բայց ամենքն ալ շատ փոքրիկ աչք ունին եւ քիչ մօրուք: Այս մարդիկը գիր ունին շատ գեղեցիկ ինչպէս լատինականը եւ յեզու մը կը խօսին որ շատ տարբեր է աշխարհիս բոլոր միւս լեզուներէն: Այս մարդոց հաւատքը շատ բազմակերպ է, ոմանք արեւուն կը հաւատան, ոմանք յուսնին, ոմանք աստղերուն, ոմանք բնութեանց, ոմանք կրակին, ոմանք ջուրին, ոմանք ծառերուն, ոմանք եղներուն՝ որովհետեւ ասոնք կը հերկեն այն հողը որով իրենք կ'ապրին, եւ ոմանք բնաւ օրէնք կամ հաւատք չունին, այլ կենդանիներու պէս կ'ապրին:

«Այս մարդիկը, որ մ'յնչափ պարզ են հաւատքի եւ հոգեւոր բաներուն նկատմամբ, բոլոր միւս ազգերէն աւելի ճարտար են նիւթական գործերու մէջ. Ձինացիները կ'ըսեն թէ՛ իրենք երկու՛ աչքով միւսանեն, իսկ լատինները մէ՛կ աչքով, մինչդեռ միւս ազգերը կոյր են. ինչ որ կը նշանակէ թէ՛ միւս ազգերը իրենց կ'երեսու: Կոչու հասկացողութեամբ: Եւ իրաւ՝ այդ տեղէն եւրոպ շատ տարօրինակ եւ զարմանալի բաներ կը տեսնենք, արդիւնք աշխատանքի մը որ աշխարհիս ամենէն վարպետ աշխատանքը կ'ըլտուի:

«Այս երկրին մարդիկը շատ կորովի գինուոր չեն, բայց շատ ճարտար եւ հնարագէտ, ուստի շատ անզամ թշնամիներնին շարագած են իրենց մեքենաներուն շնորհիւ: Տեսակ տեսակ գէնք եւ մեքենայ ունին զոր միւս ազգերը չունին 1):

«Այդ երկրին մէջ կը գործածեն դրամ մը՝ քառակուսի թուղթէ շինուած՝ որ իշխանին կը նիւթով դրոշմուած է եւ որ կրած նշանին համեմատ աւելի կամ պակաս արժէք ունի: Այս դրամով կը ծախեն եւ կը դնեն ամէն տեսակ բաներ, և երբ հնուութենէ կամ ուրիշ դէպքէ մը աւրուի՝ գայն իր ձեռքը ունեցողը իշխանին ար-

1) Վաստիմն եւ քնյաւթիմն կ'ակնարկէ յայտնապէս:



Պատկեր քիւ 4.

Թիւ. 1255 ձեռագրի մէկ արիչ մասին զարդարած մէկ էջը:

բունիքը կը տանի եւ նոր դրամ կը ստանայ (1):

1) Անաւանիկ այն ժամանակին մեզի ան-  
ժանօք պետական բարձրագոյնը:

Այդ երկրին մէջ ձէ՛քը շատ թանկագին կը  
համարուի եւ կըք թագաւորնեքը զայն կարող  
ըլլան սուղ գնով գտնել, իրենց համար պահել  
կուտան: Այդ երկրին ոչ մէկ իշխանութիւն

չկայ դրացի, բայց ի Թարսիս Թագաւորութենէն որ անոր մօտիկ է, որովհետեւ Չինաստանի բուր որ միւս գաւառները կամ անապատներով եւ կամ ծովով չըջպատուած են:»



Հէթում իր գրքի առաջին մասով մեկի ներկայացուցած է — ինանայի վարպետութեամբ — Արեւելքի տասնեւչորս իշխանութիւնները թէ՛ աշխարհագրական եւ թէ՛ ազգաբանական մշակութային տեսակէտէն: Երկրորդ մասը Արեւելքի պատմութիւնն է, միւտ մեծ գծերով, բայց պատմական ոճով: Ահաւաստիկ սիկըր.

«Ս. Ղուկասու աւետարանին մէջ ըրուածին համեմատ՝ Յիսուս Քրիստոսի Ս. Մննդեան ժամանակը՝ Օգոստոս կայսրը ամբողջ աշխարհի իշխանութիւնն ունէր: Յետոյ պատահեցաւ որ պարսիկ Թազարոյ մը՝ Ոտորով անունով՝ ապստամբեցաւ Հռոմի կայսրին դէմ եւ ինք — զինքը անուանել տուաւ Ասիոյ կայսր:

«Ասիկա Պարսից, Մարաց, Հայոց եւ Քաղղէշացոց իշխանութիւնը գրաւեց եւ այնչափ զօրացուց իր իշխանութիւնը որ Հռոմի կայսր մարդիկը վճանեց այս բոլոր երկիրներէն: Պարսից իշխանութիւնը Ասիոյ մէջ երեք դար տեւեց, մինչև որ մահմետականները անոնց ձեռքէն խլեցին զայն:

«Յ. Բ. 632 թուականին՝ Մահմէտի անիծեալ սերմը մտաւ Սուրիոյ Թագաւորութեան մէջ, եւ նախ Յոյներուն ձեռքէն խլեցին Դա — մասկոս շքեղ քաղաքը եւ ապա Սուրիոյ ամբողջ Թագաւորութիւնը գրաւեցին: Ետքը եկան պաշարեցին Անտիոք քաղաքը...»

Ասանկ շարունակելով՝ մեղի կը պատմէ մահմետական պետութեանց անդադար կոխ — ներս ու յարձակումները քրիստոնէսյ աւերութեանց դէմ, մասնաւորապէս Յոյներուն եւ Ռազկիրներուն դէմ:

Այս երկրորդ մասը՝ տարբեր տեսակէտով ուսումնասիրուած՝ մեր դիտութիւնը կ'ամբողջացնէ Արեւելքի մասին եւ ինչ որ առաջին մասին մէջ իբր ժամանակակից կայսրութիւն ցոյց կուտայ, երկրորդ մասին մէջ անցնային պատմութեամբ կը լուսարանէ: Հարկաւ ամբողջ Ասիոյ չի վերաբերիր այս մասը, այլ միայն Հին աստեղի ի վեր զարգացում ունեցող աշխարհին:

Երկին մեծապէս մասը — երրորդ մասը — Թաթարաց պատմութիւնն է. եւ այս պատճառով է որ գործը շատ անգամ թաթարաց Պատմութիւն» կոչուած է: Հէթումին վերագրելը, «Մաղիկ Արեւելեան Երկիրներու Պատմութեանց», գործին ամենին յարմարն է, բայց եւրոպացիները, որ քեչ թէ շատ տեղեակ էին Արեւելքի Հին պետութեանց եւ երկիրներուն, շատ աւելի հետաքրքրութիւն կը զգային Ոտորունկ Ասիայէն ելած անձանօթ վայրենի Թաթարաց ժողովուրդին հանդէպ, եւ հաւանական է որ հետագայ օրինակողները ընթերցողներուն մեծ մասին հետաքրքրութեան յարմարեցուցած են վերնադիրը, շատ անգամ ալ լքելով գրքին շորրորդ մասը — Ռազակութեան քարոզը — որ մէկ դար ետէք անտարբեր կը ձգէր կարդացողը: Մակայն, ինչպէս որ գրուած է՝ գործը շատ մեծ տեղ կուտայ Թաթարաց պատմութեան: Բայց ինչո՞ւ այնչափ մեծ տեղ կը զբաւէ Թաթարաց խնդիրը: Կիրիկիոյ պատմութիւնը մեկի պատճառները կը բացատրէ:

Հէթում Ա. Թազարոյը Բոնիայի Սուլթանին իշխանութեան տակն էր եւ քնաւ օգնութիւն չէր կրնար սպասել քրիստոնէսյ աւերութիւններէն որ այն աստիճան տկարացած էին որ իրենք անպամ հարկատու դարձած էին մահմետական տէրութիւններուն:

Արդ՝ հետաւոր Ասիայէն կ'ելլին Թաթարները որ ամբողջ Փոքր Ասիան սրով եւ հրով կ'աւերեն կը քանդեն եւ... Փոքր Ասիոյ մէջ գտնուող Բոնիայի թուրք տէրութիւնն ալ: Հէթումին թշնամիին թշնամի ըլլալով՝ Թաթարը գրեթէ զաշխակից կը սեպուի եւ Հէթում Ա. Թագաւորը Թաթարին պաշտպանողական եւ յարձակողական դաշինք կ'առաջարկէ. Թաթարը կ'ընդունի եւ Հայոց Թագաւորը Բոնիայի Սուլթանէն վրէժ կ'առնէ: Թաթարներուն դաշնակցութիւնը կ'օգտագործեն նաեւ Հէթումի յաջորդները Եգիպտոսի Մամլուքներուն դէմ պաշտպանուելու համար, թէեւ շատ անպատահաւ թէ Թաթարները, կամ ներքին կամ արտին պատերազմով բռնուած, ճնկ կրցած օգնութեան զալ Հայոց Թագաւորնե — բուն: Հէթում Բ. Թագաւորը՝ 1299ին զերի բռնած ըլլալով Դամասկոսի Սուլթանը՝ զա՛կը զրէ՛կ իբրեւ նուէր Ղազան Ռանին:



Պատկեր քիւ 5.

Հեթում իր գործը կը ներկայացնէ Կոնստն Ե. Պապին:  
 (Չեռագիր քիւ 12201):

Երկրորդ պատճառը այն կ'ըլլայ որ Հե -  
 թում Պատմիչ՝ Թաթարաց պատմութիւնը շա-  
 րադրելով՝ մեզի կը պատմէ նոյն Ժամանակ  
 հայ-թաթար յարաբերութիւնները:

Քաղմաթիւ գլուխներ նուիրուած են այս  
 նիւթին: Նախ անաւարիկ Հեթում Ա. ին դես -  
 պանութիւնը Մանկու Պանի ծօռ.՝ «Մանկու  
 Պան»՝ Հայոց թագաւորին ինդրանքները լսածին

պէս՝ արքունիքը հաւաքեց եւ Հայոց թագաւորը իր առջեւը կանչեց եւ ամենուն առջեւ ասանկ խօսեցաւ. «Քեզիք, Հայոց թագաւոր, կը պատասխանենք թէ բոլոր խնդրուածքը բարով կատարել իրատանք: Եւ ես՝ նախ՝ որ Աստուծոյ շնորհէ իշխան եմ՝ պիտի մկրտուիմ եւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի հաւատքին պիտի հաւատամ. եւ արքունիքս ամբողջ մկրտել պիտի տամ եւ միւսներուն անկեղծութեամբ խորհուրդ պիտի տամ որ մկրտուին եւ քրիստոնէական հաւատքն ընդունին: Բայց բռնաբար պիտի չընեմ, որովհետեւ հաւատքը բռնութիւն չուզեր: Երկրորդ խնդրանքին կը պատասխանեմ որ յաւիտեանական խաղաղութիւն եւ բարեկամութիւն կ'ուզենք քրիստոնէաներուն հետ: Քրիստոսն – եաներուն եկեղեցիներուն եւ քահանայներուն պիտի չհանդուրժենք որ վնաս մը ըլլայ... Իսկ Ս. Երկիրն մասին՝ կ'ըսեմ թէ ամենայն սիրով Ս. Երկիրը ետ պիտի դառնեմ:»

Կը տեսնե՞ք թէ Հայոց թագաւորը այն աստիճան յաջողած է իր իբր զեպպան կատարած գերին մէջ որ նոյն իսկ Պանք քրիստոնէայ դարձուցած է եւ այս վերջինս այնպիսի եռանդով բորբոքած է որ ետքը Հայոց թագաւորին կը գրէ թէ Ս. Քահանայապետին հետ ան սերտ յարաբերութիւններ պէտք է հաստատէ:

Այս հայ-թաթար բարեկամութիւնը կը շեշտուի նորէն հետեւել կտորին մէջ ուր կը տեսնուի նաեւ Հայոց թագաւորին խոհեմութիւնը:

«Երբ Ապաղա զբաւեց բոլոր այն երկիրները որոնք իրեն զէմ ապստամբած էին եւ թուրքիս երկրին հրամայեց ամէն ինչ որ իրեն հասնելի կը թուէր, իր առջեւը կանչել աւուաւ Հայոց թագաւորը եւ անոր կոանչարկեց թուրքիոյ թագաւորութիւնը իր հաճոյքին համար ունենալ, որովհետեւ Հայոց թագաւորը եւ իր նախահայրերը միշտ հաւատարիմ մտացած էին թաթարներուն:»

Փմտատուն եւ խոհական Հայոց թագաւորը խորապէս շնորհակալութիւն յայտնեց Ապաղաչին այնչափ մեծ պարգևի մը համար, (հրաժարելով սակախն), որովհետեւ չէր կընար բաւել երկու թագաւորութեանց տեսեալութեանը, մանաւանդ որ Եղիպտոսի սուլթանը մեծ փանք կը թափէր Հայոց թագաւորութիւնը տապալելու եւ խորհուրդ տուաւ Ապաղա Պանին որ իշխա-

նութիւնը սարակինոսի մը, աշխնէք մահմետականի մը, չտայ: Խորհուրդը հաճոյ թուեցաւ Ապաղա Պանին որ բնաւ չուզեց որ սարակինոս մը իշխանութիւն ունենայ թուրքիոյ վրայ:»

Երբեմն այս պատմադրական լուրը ոճէն կը հեռանայ Հեթում եւ մանրադէպներ կը պատմէ, հեքապոթներ, որ կարգապողը քիչ մը կը հանգչեցնեն ծանր ընթացումէն, եւ քաղաքականութիւնը կը մտցնեն, ինչպէս ձինկիդ Պանի մասին զրուած հետեւեալ կտորը (թէ էւ պատեալ ըզր մը կը յիշեցնէ):

«Երբ որ ձինկիդ Պան իր մարտիկները լաւ ե իմաստութեամբ կազմակերպեց մտաւ երկիրը անոնց որ թաթարներուն յաղթած էին, պատեալագեցաւ եւ ամենքն ալ նուաճեց եւ անոնց երկիրը զբաւեց: Ապա կը զբաւէր ամէն երկիր եւ ամէն բանի մէջ կը յաջողէր: Օր մը պատահեցաւ որ ձինկիդ Պան քիչ զինուորներով կ'երթար եւ թշնամիներու մեծ բանակի մը հանդիպեցաւ. անոնք իր վրայ սաստիկ յարձակեցան: ձինկիդ Պան կորովի կերպով պաշտպանեց ինքզինքը. վերջ ի վերջոյ իր ձին իր ներքեւը սասակեցաւ: Երբ որ ձինկիդ Պանին մարդիկը տեսան թէ իրենց պետը բռնուելու վրայ էր, քաղաքի մէջ իրենց կորսնցուցին եւ սկսան փախչել: Թշնամիները իրենց հտեւէն վազեցին առանց նշմարելու ձինկիդ Պան կայսրը որ հետիոտն էր: Երբ որ ձինկիդ Պան անզբաւարձաւ՝ մացառի մը մէջ մտաւ թշնամիներուն մօտ: Ասոնք յաղթանակէն ետք՝ սկսան փախտականները փնտռել. բայց երբ ուզեցին փնտռել այն մացառոն մէջ ուր ձինկիդ Պան պահուրտած էր՝ ահա թուռնս կը իր թառի մացառոն վրայ: Մտածեցին որ հոն մարդ չկար եւ հեռացան, իրենցմէ ոմանք ըսելով թէ «Այս թուռնը այնտեղ պիտի չկենար եթէ մարդ ըլլար մացառոն մէջ», ուստի մեկնեցան առանց այնտեղ նայելու:»

Ապա Հեթում կը բացատրէ թէ այն ժամանակէն ի վեր թաթարները իրենց վրտուն վրայ՝ յիշատակի համար՝ այն թուռնին փետուրները կը դնեն:



Հեթում Պատմիչ, ըսի, թաթարաց պատմութեան այնչափ կարեւորութիւն տուած է որովհետեւ նախ՝ թաթարները դաշնակից էին Հայաստանին եւ կրկրորդ՝ այդ պատմութեան



**S**elon ce que dit saint luc en l'evangille  
 lempereur de romme. et air augustus se  
 vouit contre la seignourie du monde au rois  
 et la nature nostre seigneur. Apres avoit  
 que un roy de juse qui ont nom castor  
 sach le vicia contre lempereur de romme. et le fist apper  
 ter empereur d'aise. **E**t est un prest la seignourie  
 de juse et de mede seigneurie et de calice. et tant ault  
 son pouoir que il: et a sa la gent de lempereur de rom  
 me de toutes milles terres. **E**t d'uni la seignourie  
 de toutes les parties en aise. noys ens ams. et que  
 les l'annus son volu sur la seignourie sic comme la  
 d'aise et apres. **E**t des successeurs de madame

Պատկեր թիւ 6.  
 Խոսարդի խնդրոյքը. (Ձեռագիր 12201)

մէջ Հայ-թաթարական յարաբերութեանց պատմութիւնը կայ. բայց երբորդ պատճառ մըն այս պոյութիւն ունի: Առաջին մասին մէջ — կը կրկնեմ — Հեթում Ասրոյ այն ատենուան կա-

ցութիւնը եւ ժարդկային տարբերը կը ներկայացնէ, երկրորդ մասը պատմական Արեւելքին պատմական դէպքերը կը նկարագրէ — ասոնք յատենական աշխարհին Հանրածանոթ գիտու-

թիւնը կը կազմեն: Բայց Ս. Երկրին ժողովուրդն ուր տարր մը զոր Եւրոպա չի ճանչնար. այն տարրը թաթար ժողովուրդն է. եւ քանի որ բացարձակապէս անձնութ է Եւրոպացիներուն, չարագանջ չէ ամբողջ դիրք մը նուրբել այս ժողովուրդին պատմութեանը, որպէս զի գոնէ մտաւորական եւ իշխող դաստիարակները կուտարեալտեղեկութիւն ունենան Արեւելքի վրայ:

Հիմայ կրնայիք հարցնել թէ ինչո՞ւ այնչափ կարեւոր է որ Եւրոպացիները կատարեալ տեղեկութեան ունենան այդ մասին. ես ալ, իմ կարգիս, կրնամ պատասխանել թէ պատմագիր մը միշտ կատարեալ տեղեկութիւն կ'ուզէ Հայ-թայթիւ ընթերցողին: Բայց Հէթումը՝ պատմիչ չէ միայն. հիանալի փաստարար մըն է որ զիտէ կացութիւնը ներկայացնել, հաստատարիմ եւ անկեղծ կրօնատար մըն է՝ որ չի կրնար հանդուրժել որ Ս. Երկիրը եւ Ս. Գերեզմանը այլապէս ըսենք զարդիչ մըն է՝ որ Պապին անգամ կը համարձակի աղաչանք մատուցանել եւ քարոզել, թունդ հայրենասէր մըն է՝ որ բոլոր քրիստոնեայ տէրութեանց հետ միասին կ'ուզէ իր հայրենիքը ազատել, խոհեմ զորավար մըն է՝ որ նոյն խնամքով կը պատրաստէ ինչպէս պատրաստեր է համոզումը:

Հէթումը, հիմայ որ երեք մասով հիմը դըրած է, անոր վրայ գագաթը, գմբէթը պիտի հաստատէ կանգնէ. նոր ինչպէս կ'ընենք մը քարոզ եւ ծրագիր: Այս մասը ծրագրելով կը սկսի. այս ծրագրերը յստակ է եւ զործնել ամբողջու. — թիւնը կ'ամփոփէ: Հ. Մկրտիչ Ազգերեանի թարգմանութենէն կը թաղեմ այս կտորը որպէս զի ասոր վրայ ալ դադարաւ կարենաք կայմել.

«Քանն պահանջէ, զի որ կամիցի սկաննել զպատերազմ, ունիցի զլէրս պայմանս զյանուսիկ. նախ՝ զերաւացի պատճառս. երկրորդ՝ զկարեւորս ՚ի պէտս սկաննելոյ եւ յանջ հանելոյ զպատերազմ. երրորդ՝ պարտի հետազօտել զվիճակ եւ զկարողութիւն թշնամուրս. չորրորդ՝ պարտի սկիզբն ատեն մարտի ՚ի դէպ ժամու: «Քրիստոնեայք վասն զբաւելոյ զՍուրբ Երկիր՝ ունին զարարացի պատճառ, վասն զի է ժառանգութիւն Քրիստոսի, եւ առաջինք մեր բազում ինչ ստիպեցան կրել ՚ի Սարակինոսաց,

եւ ունին բաւական զօրութիւն, միայն թէ միաբան միտեցին ՚ի կոխ:»

Ըսել է թէ պատերազմ սկսելէն առաջ պէտք է չորս պայման լրացնել.


Նախ՝ լուրջ պատճառ ունենալ, երկրորդ՝ կարեւորն ունենալ պատերազմը սկսելու եւ կատարելու համար, երրորդ՝ թշնամիին վիճակը եւ կարողութիւնը գիտնալ, չորրորդ՝ յարմար ժամանակին սկսիլ:

Ինչպէս որ երկու տողով արդէն կ'ըսէ եւ ապա աւելի ճոխութեամբ կը պնդէ, լուրջ պատճառ կայ. ամենքն ալ արդէն համոզուած են՝ քանի որ ուրիշ արշաւանք ըրած են. Քրիստոսի Ս. Գերեզմանը պէ՛տք է ազատել արապիկոնսներուն ձեռքէն. Աստուծոյ պատուէր է. «Աստուած մեզի ապացոյց տուած է թէ Ս. Երկիրը թշնամիներուն իշխանութենէն պիտի ազատուի, որովհետեւ, Աստուծոյ շնորհիւ քրիստոնեայ բոլոր թաղաւորները եւ իշխանները լաւ վիճակի մէջ են եւ խաղաղութիւն կը վայելն, քանի որ իրենց մէջ չկայ կոխ կամ պատերազմ: Ուստի կը տեսնուի թէ Ամենակարողն Աստուած կ'ուզէ Ս. Երկիրն ազատել:»

Երկրորդ պայմանը՝ կարեւորն ունենալ պատերազմը վարելու համար, ոչ միայն նիւթական կարողութեան կ'ակնարկէ, այլ եւ լուրջ պատրաստութեան մը:

Ահա՛ւստիկ Հէթումին կարգադրութիւն — ներք.

Նախ պէտք է առաջապահ դունդ մը զրկել որ պիտի բաղկանայ հազար ձիաւորէ, երեք հազար հետեւակէ, եւ ատոնք տար նաւով պիտի հասնին կամ Կիպրոս կղզի կամ ուղղակի Կիլիկիա: Նոյն ստին ղեպաւններ պիտի զրկուին առ Ղարապաղնոս որպէս զի անոր երկու խնդրանք մատուցանեն, նախ որ ու եւ է ապրանք ուղարկել թշնամիներուն արգելէ, երկրորդ՝ որ Մեխրիտիէի կողմերը մարդ զրկէ որպէս զի արշաւանք պատրաստեն դէպի Հալէպ: Անկէ ետք՝ ինչպէս իրենք, Կիպրոսցիներն ու Հայերը միաբանելով պատերազմ պիտի սկսին, նոյն ստին Եգիպտոսն եւ Սուրիան ծովուն վրայէն պաշարելով: Այսպէս, արապիկոնսները, ստիպուած պաշտպանելու թէ՛ իրենց երկիրը, թէ՛ Հալէպը եւ թէ՛ Բաբելոնստանը, պիտի շուարն:



Պատկեր քիւ 7.  
Ճիկկից Խանի երազը. (Չեռագիր 12201):

և մարտիկ ու ժամանակ պիտի կորսնցնեն: Մաշակիքներուն եւ Հայերուն նաւերը, սպանաւորդ Եգիպտոսի ծովեզերքին, Սուլթանը կը ստիպեն բոլոր զինուորները Եգիպտոս ետ կան-

չելու: Միւս կողմէն՝ Լիբանան կը գտնուին քառասուն հազար քրիստոնեայք որ կրնան նոյն միջոցին նաւահանդիստ պատրաստել Մաշակիքներուն բալիք մեծազոյն բանակին համար:

Ուրիշ կողմանէ ալ՝ Թաթարները երկիրներ պիտի գրաւէին եւ զբխտոնեաներուն յանձնէին: Ասկէ զատ թող Նորին Սրբութիւնը չմոռնայ Վրացիներուն ալ գրել որպէս զի օգնութեան գան: Եւ որպէս զի այս պատրաստութիւնը կատարուի ըլլայ, Պապը պէտք է նմովպիտացի — ներն ալ Համոզէ որ Սուլթանին դէմ ապստամբին, որովհետեւ անոնք ալ զբխտոնեայ են: Նոյն իսկ Եգիպտոսի մէջ իպտի անուով բազմաթիւ զբխտոնեաներ կան: Հիմայ երբոր արեւելեան բոլոր զբխտոնէական աշխարհը ոտքի կ'ըլլէ եւ սարակիւնոսները կը շրջապատէ, երբ ինչպիսիքներուն առաջապահ գունդը տեղեկութիւն առած կ'ըլլայ այն երկիրներուն մասին, առաջին նպատատւոր առիթին պէտք է սպասել որպէս զի ինչպիսիքներուն գլխաւոր բանակը ճամբայ ելլէ եւ արշաւանքը սկսուի: Յետոյ կը տեսնենք թէ ինչ տեսակ են այս առիթները: Այս գլխաւոր բանակը երեք ճամբայ ունի իր տրամադրութեան տակ եւ կը մնայ յարմարը որոշել: Կարելի է Ագրիկէէն անցնել. բայց այս մասին խորհուրդ տալը տեղեկաններուն կը ձգէ, որովհետեւ այն ճամբուն թէ՛ լաւ թէ՛ դէշը չի գիտեր: Հիմայ երկու ճամբայ միայն կը մնայ, կա՛մ Պոլսէն անցնել ինչպէս ըրած է Կոտֆրուա տը Պուլեոն, — այնտեղէն սակայն վտանգ կայ, որովհետեւ ինչպիսիքները զանազան տեղեր մահմետականներէն շրջապատուած կ'ըլլան, — կա՛մ ուղղակի մինչև Կիպրոս կղզին նստով ճամբորդել եւ հոն հաւաքուել մինչև որ առաջապահ գունդը թշնամիին վիճակը հետազօտէ եւ ապա՝ ամենքն ալ միացած՝ միաժամանակ թըընամիւր վրայ յարձակին: Բայց ինչ ճամբայ ալ որոշուի՝ մեծ խնդիրը այն է որ «միաբան մը խեսցին 'ի կոխ», կարգապահութիւն եւ Համա-կարբում պէտք է անպատճառ: Պէտք է առաջուընէ իմաց տալ Արեւելքի զբխտոնեաներուն, այսինքն Հայոց եւ, եթէ կարելի է, զիրենք չարժեւ, Վրացիներուն ալ, եւ՝ չմոռնանք՝ Թաթարներուն զարնակցութիւնն ուղել, որովհետեւ անոնք ալ Համակիր են եւ իրենցմէ շատերը մը-կերտուած են. արդէն առաջարկած են օգնութեան դալ:

Թշնամիին վիճակը պէտք է գիտնալ. ասոր Համար է որ այլակրօններուն մասին ալ կը խօսի առաջին մասին մէջ, և այդ առաջին տեղե-

կութիւնները լրացնելու Համար նորէն թշնամի էշխանութիւններուն վիճակը կը ցուցնէ: Մէկ օրինակ միայն մէջ կը բերեմ.

«Էգիպտոսի եւ Սուրիոյ Սուլթանը կը կոչուի Մեյթոմսուր. իր զօրքերը զանազան ազգերէ են, որովհետեւ այն կողմերը բնակողները զօրութիւն չունին պատերազմի Համար. Հե — տեւանները սակաւաթիւ են եւ Հնձեանները պէտք եղածին չափ են, բայց վարձուած զինուորներ կամ գերիներ են: (Ըսել է թէ շատ մեծ արժէք չունին այդ զինուորները՝ հաւատալէն մղուած Ռաշակիւններուն դիմաց. Տ. Տ.) Եգիպտոսի սուլթանը վախի եւ կասկածի մէջ է շարունակիւր վախնայ որ իրարանցում ելլէ Հրպատակներուն մէջ եւ սպաննուի, որովհետեւ էշխանութիւնը գրաւել շատ կը ցանկան: Իսնակը զան Հազար Հնձեպարօքէ կը բողիկանայ, բայց մեծադոյն մասը զօրաւոր չեն:»

Կարճ խօսքով՝ բանակը կազմուած է զսան Հազար անգոր եւ վարձուած կամ գերի զինուորներէ եւ կարգապահուողները երբոր են: Սուրիոյ զինուորները հնոց Հազար զող ռաւազակներու խումբ մըն են, բայց անելի արի են եւ քաղաքներ պաշարելու միջոցները գիտեն գործածել:


Յարմար ժամանակին պէտք է սկսիլ եւ հիմայ Հասած է այն ժամանակը, — Հեթում ասիկա քանի ու քանի անգամ կը կրկնէ:

«Արեւարբ կ'ըսեմ թէ կրնամ արտասանել այս խօսքերը «Անաւասիկ հիմայ յարմար ժամանակը, անա՛ վրկուութեան օրը», որովհետեւ իրաւ ընդունելի եւ յարմար ժամանակն է զբխտոնեայ հաւատքին թշնամիներուն դէմ պատերազմ վարելու: Արդ՝ յարմար ժամանակն է օգնութեան գալու Ս. Երկրին որ շատոնց զերի է այլակրօններուն: Արդ յարմար ժամանակն ! որպէս զի Քրիստոսի հաւատարմո՛ սպասաւորները քաջութեամբ միանան Ս. Երկրին Համար, որպէս զի թշնամիներուն ձեռքէն ազատուի Ս. Գեբեգճանը...»

Իսկ զանազան գլուխներու մէջ կ'ըսէ.

«Հիմայ յարմար ժամանակն է, որովհետեւ զբխտոնէական հաւատքին թշնամիներուն դօրութիւնը նուազած է նաեւ Թաթարներէն վարուած կուրաններուն շնորհիւ, որոնցմով անոնք






Պատկեր թիւ 9.

Թիւ 12201 ձեռագրի պարունակած մէկ ուրիշ գրութեան զարդարուած մէկ էջը

բխտոնեաներուն օգնութեան զալ սարակինոսներուն զէմ եւ այս նպատակով է որ Թաթարներուն Ղարանդ թագաւորը պատգամաւորներ զբկած է առաջարկելով իր սմբողջ իշխանոս.

թեամբ ջանալ Գրիստոնէութեան թշնամիները զգեանելու»

Ուրեմն բարոյական տեսակէտով՝ յարձար է ժամանակը, քրիստոնեաներուն կացութեան



Պատկեր քի. 10.

Քաղաքի մը պաշարումը (Պատմաքրոն լեկ թիմուրի)

տեսակետով ալ. հիմայ, նշանը տալու համար  
 կը բաւէ նպատաւոր առիթ մը. եւ այս առիթ-  
 ները այնքան շատ են որ դիւրին է որ ատոնցմէ  
 մէկը պատահի: Այս առիթներուն տեսակներն

են, — Սուլթանին արքունիքին մէջ մատնու-  
 թիւն եւ կամ արքայապանութիւն մը, ինչ որ  
 շատ յաճախ պատահած է այդ թագաւորութեան  
 մէջ — կամ Նուպիացիներու, Պէտուկներու,

Թուրքմէններու պատմութիւն մը կամ Նեղոս դեռի անբաւական բարձրացում մը որ սոյ պատճառէ, այնպէս որ եզրիպտացի զինուորները բաւական պաշար չկարենան տանիլ անապատէն անցնելու համար՝ որպէս զի մինչեւ Սուրիան երթան պաշտպանելու :

Անպատճառ սկսի՞ք պատրաստուիլ, «յարմար ժամանակը հասած է»... Եւ չըլլայ թէ ժամապահառութիւն բնենք մինչեւ որ Թաթարները մահմետական դառնան 1) :

Հեթում իբրեւ պատմիչ շատ վարպետու թիւն ցոյց տուած է պատմական զանազան ճիւղերուն մէջ . և նոյն իսկ եթէ կարելի է՝ մասնաւորապէս ուսումնասիրելով իր գործը պատմագրական խիստ տեսակէտէն՝ երբեմն երբեմն սրխաներ զանել հոն ,բայց հեղինակը լրջօրէն գրած է իր գործը , աղբիւրներուն ստուգութեան աստիճանն անգամ նշանակելով . Թաթարաց պատմութեան առաջին ժամանակները Թաթարներէն իմացած է , երկրորդ շրջանը Հեթում Թաղաւորէն լսած է , իսկ երրորդ շրջանին դէպքերուն ինքն իսկ ակնատես եղած է :

Ասկէ զատ պէտք է նկատի առնենք որ այս գիրքը օտար լեզուով տուն տուած է Եւ առանց ո եւ է համառօտ գրութիւն կամ նախադիտ

ունենալու աչքին առջեւ , ինչ որ Nicolas Falcon կրօնակիցը մեզի որոշ կ'ըսէ .

« Comme le Frère Hayton me le dictoit de sa bouche sans note ni exemplaire » .

Հեթում Պատմիչին կը վերագրուի նաև հայերէն «Ժամանակագրութիւն» մը :

Հ . Չարրհանէյեան իր «Հայերէն դպրու թեան պատմութեան» մէջ կ'ըսէ թէ Հեթում Պատմիչի վերագրուած հայերէն ձեռագրի մը ակնարկութիւն կայ Ս . Էջմիածնի Վանքի մատենադարանի գրացուցակին մէջ , ձեռագրի մը որ նիւթ ունի «Ջրատը ուզեալ» :

Հեթումը այստեղ ուսումնասիրեցի գլխաւորապէս իբրեւ La Fleur des Histoires de la Terre d'Orient գրքին հեղինակը :

Այս գործը , ինչպէս որ կը կարդացուի Փարիզի Ազգային Մատենադարանի ցուցակին մէջ , «Հեթումին բաւական կարեւոր դիրք մը կ'ապահովցնէ ԺԳ . դարու Փրանսացի պատմիչներուն շարքին մէջ » :

Բայց ուզեցի իր բարդ անձնաւորութիւնն ալ ցուցնել . պատմիչ է , բայց խաչակրութեան շարժիչ եւ կազմակերպիչ է ամէն բանէ առաջ , ինչպէս նաև այն հայրենասէր մարդն է որ դրած է «Փա՛ռք Աստուծոյ՝ զի Թաղաւորութիւն Հայոց իցէ ի բարի վիճակի , ըստ զօրացուցանելոյ Աստուծոյ ի ձեռն Լեւոնի՝ որդւոյ տեսան Թորոսի՝ ի նախկին վերածցի վիճակ . վասնդի փայլէ ամենայն առաքինութեամբք , եւ է հայկի ամենայն իշխանաց » :

Փարիզ , 31 Մարտ 1938

ՖՐԵՏԵՐԻԲ ՖԵՅՏԻ

1) Իրաւ . Հեթում իրաւունք ունէր , որովհետև եթէ բրիտանացիները իրաւունքներ ունէին այն ժամանակ , Թաթարները մեր ուժը տեսնելով բրիտանաց կը դառնային . մենք առիթը կարսնցուցինք եւ Թաթարները մահմետական կրօնի յարեցան :